



Գիւ 1886—1916, երբ կ'իյնայ Հ. Գալէմ-  
քեարեանի 30 ամեայ գրական եւ գործնական  
գործունէութիւնն, Մխիթ. Միաբանութեան  
պատմութեան մէջ կը կազմէ նոր շրջան մը, որ  
առանց Հ. Գալէմքեարեանի չի կրնար մտա-  
ծուիլ: Հ. Գալէմքեարեան շունչն եւ հոգին  
է այս շրջանին, երբ ոգի ի բռն կ'աշխատի  
պայծառացնել Միաբանութիւնն, որչափ հնա-  
րաւոր էր այն իրեն իբր անհատի եւ պաշ-  
տօնէի:

1885—89 Միաբանութեան կղերանոցի  
մէջ դասատուի եւ օգնական վերակացուի պաշ-  
տօնն կատարելու ժամանակ կը յանձնուի իրեն  
Մատենադարանը (1889—1898): Անմշակ  
կը գտնէ երիտասարդ գրասէրն այն շտեմա-  
րանը, ուսկից գրագէտն իւր զրական սնունդը  
պիտի առնուր: Հարկ էր առանց վարանելու  
ձեռն ի գործ կարկառել: 10 ամեայ ժիր գոր-  
ծունէութիւն մ'այս պաշտօնին մէջ կը պսա-  
կուի լիութիւն: Մատենադարանին հայկական մասը,  
որ իբր 200 ձեռագիր, 600 տպագիր եւ գոյշն  
թուով հայագիտական մատեան կը հաշուէր  
1889ին, կրնար Հ. Գալէմքեարեան 1898ին իւր  
յաջորդին յանձնել աւելի քան 4000 հայերէն,  
իբր 1000 հայագիտական մատեան, 600 ձե-  
ռագիր եւ լրագրաց ճոխ հաւաքածոյ մը վայե-  
լուչ դարակներու մէջ: Թէ որպիսի մտադիր  
խուզարկութիւն կը պահանջուի այսպիսի մասնա-  
գիտական հաւաքման մը համար, գիտեն անոնք  
միայն, որոնք զբաղած են մատենադարանի մը  
կազմութեամբ: Եւ զայս կրցաւ Հ. Գալէմ-  
քեարեան ի գլուխ հանել՝ առանց տրամադրու-  
թեան տակ ունենալու մասնաւոր դրամագլուխ  
մը: Նոյն սէրն դէպ ի մատենադարան նաեւ  
1898էն վերջը պահպանեց նա:

1887 Ապր. 21ին կը բարձրանայ Հ. Գա-  
լէմքեարեան վարդապետութեան աստիճանի եւ  
կը կարգուի ուսուցիչ Աստուածաբանութեան  
Մխիթ. կղերանոցին (1887—1898), զոր ամ-  
բողջ 10 տարի կը շարունակէ: Նոյն շրջանին  
կ'անուանուի նաեւ Հանդ. Ամսօրեայի տեւա-  
կան աշխատակից:

Մխիթարեան Տպարանն, որ 1889ին կրկին  
Միաբանութեան անցած էր, իւր սկզբնական  
շրջանին բախած էր բազմապիսի դժուարու-  
թեանց. Այտընեան այս դժուարութիւնք հար-  
թելու համար տպարանին վարչութիւնն կը դնէ  
Հ. Գալէմքեարեանի ձեռքը, որ թէեւ ի սկզբան  
կը դեղեւի ստանձնել, բայց միշտ վանքին  
օգուտն աչաց առջեւ ունենալով՝ իւր արդէն

ծանրաբեռնեալ ուսոց վրայ կ'առնու նաեւ պա-  
տասխանատու պաշտօնս (1891) եւ կուրծք կու-  
տայ դժուարութեանց եւ կը յաջողի քիչ ժամա-  
նակի մէջ յօրինեալ ընթացք մը տալ ձեռնար-  
կութեան: Հ. Գալէմքեարեանի օրով դիրք ա-  
ռաւ կրկին Տպարանը: Առանձին ուշադրութիւն  
գարձուց մանաւանդ հայկական հրատարակու-  
թեանց. Տպարանի հնացեալ հայկական տա-  
ռելին նորոգուեցան՝ նորերու ձուլմամբ, յերեւան  
հանեց հայերէն նորաձեւ մայրեր, եւ բազմա-  
լեզուեան տպարանի համբաւն նորոգեց Որ  
օրհնես զայնոսիկ աղօթքին 50 լեզուաւ հրա-  
տարակութեամբ: Լոյս ընծայեց հայերէն ընդար-  
ձակ գործեր մաքուր տպագրութեամբ, որպիսի  
են Մայր ցուցակն Մատենադարանի ձեռա-  
գրաց եւ Սրբազան Պատարագամատոյցը  
— Հ. Տաշեանի աշխատասիրութեամբ: Իր  
տպարանական գործունէութեան պսակն կրնայ  
համարուիլ հին հայկական ճարտարապետու-  
թեամբ յօրինուած այն չքնաղ պահարանն,  
որուն մէջ 1898ին Վիեննայի Յուցահանդիսին  
ներկայացուց տպարանի հրատարակութիւնք  
անգոստին իւր գոյութենէն: Թէպէտ Տպարանն  
մրցանակի չարժանացաւ՝ կայսրուհւոյն տարա-  
բախտ սպանմամբ Մայրաքաղաքն ի սուգ հա-  
մակելովն, բայց ձեռնարկութիւնն բարձրագոյնս  
գնահատուեցաւ Ինքնակալին բերնով ի ներ-  
կայութեան Այտընեանի եւ հեղինակին:

1892ի ընդհանուր ժողովոյն մէջ կը կար-  
գուի նաեւ Առաջիկայ խորհրդական Արքայոց,  
եւ անդամ Միաբանութեան վարչութեան,  
որուն իւր ծառայութիւնը կը մատուցանէ մինչեւ  
1898: 1896 Աւգ. 16ին իբրեւ գործակալ  
Միաբանութեան կ'ուղեւորի Տրիեստ՝ տեղւոյն  
Վանատան գործերով, որոնք գրեթէ 6 ամիս  
կը զբաղցնեն զինքը հոն:

1889—1894 այլ եւ այլ երկար եւ  
կարճ ուղեւորութիւններ կը կատարէ դէպ ի  
Գալիցիա (1892), Վենետիկ (1893), Կ. Պո-  
լս (1893—1894), Գերմանիա (1891), հիւ-  
սիսային Իտալիա (1894) եւ Բեղգիա ու  
Գաղղիա, երբ առիթն յօգուտ կը գործածէ  
ուսումնասիրելու հայկական հնութիւններ եւ  
ձեռագիրներ:

Փորձուած եւ հասունցած այս բազմաբոյն  
գործերու մէջ 1898 Աւգոստոսին կը կարգուի  
Մեծաւոր Կ. Պոլսոյ Վանատան, դէպ ի ուր ան-  
յապաղ կը մեկնի նոյն տարւոյն (Սեպտ. 15),  
շարունակելու նոյն շինող գործունէութիւնը ի  
բարգաւաճանս Միաբանութեան:

գեղեցիկ սկզբնաւորութիւնք կը խոստանային լաւ ապագայ: Անատան հողին վրայ կը ձեռնարկէ կառուցանել նոր շէնքեր, որոնց մուտքն պիտի ապահովէր միարաններու օրըստօրեայն: Ար նորոգէ եկեղեցին: Սակայն անչափ եւ բուռն եռանդն Միաբանութեան օգտակար ըլլալով՝ թիրիմացութեան տեղի կու տայ ի վիճակ, ուր ծերունին Այտընեան աւելի զգուշաւոր քայլերով կը բաղձար տեսնել գործին յառաջանալը: Այս պատճառ Առաջակայից ժողովը 1900 Մարտ 11ին կարճ ժամանակով իր տեղ մեծաւոր կը նշանակէ զՀ. Մետրոպոլիտան եւ զՀ. Գալէմբեարեան 1900 Մարտ 13/26էն սկսեալ կը տեսնենք կարգուած Անատան եկեղեցւոյն ժողովրդապետ եւ մեծ եռանդեամբ նուիրուած հոգւոց փրկութեան: Տարի մը յառաջ (1899 Մայիս 13) անուանուած էր կաթողիկոսէն Անդամ կրօնական ժողովոյ:

1901 Գեկտ. 10էն սկսեալ կը գտնենք զինքը կրկին մեծաւոր Անատան, այժմ պարագած աւելի պատմական ուսումնասիրութեանց: Ա. Պոլիս թէ իբրեւ Մեծաւոր թէ իբրեւ Ուսուցիչ, Աստուածաբան եւ Ժողովրդապետ մատուցած անձնանուէր գործունէութիւնն քաջ կը վարձատրէ Էմմանուէլեան կաթողիկոս՝ անուանելով զինքը Ժայրապոյն վարդապետ (1903 Հոկտ. 13):

Լաւ համբաւի մէջ կը մեկնի Ա. Պոլսէն 1909 Յունիսին, ուրախութեամբ ուղղելով իւր քայլերն դէպ ի վիճակ, կարօտած իւր սիրած Մայրափնոց եւ Մատենադարանին:

1909 Յունիս 13ին կը հասնի վիճակ, ուր Օգոստոսին կը գումարուի ընդհանուր ժողովը եւ կ'ընտրուի Միաբանութեան Արքայապետ Գեր. Գովրդեկեան:

Հ. Գալէմբեարեան թէեւ խոնջած արտաքին զբաղումներէ կը փափաքէր ժամանակ մը ապրիլ առանձնութեան մէջ՝ նուիրուած իւր սիրելի գրական պարագման, բայց իւր կարեւոր անձնաւորութիւնն անհրաժեշտ կը տեսնէ Միաբանութիւնն եւ կ'ընտրէ Առաջիկայ խորհրդական եւ Գործակալ:

Իբրեւ Առաջիկայ եւ Գործակալ գործեց Հ. Գալէմբեարեան փորձուած տոկոսութեամբ մինչեւ վերջին հիւանդութիւնն՝ առանց թողու միաժամանակ գրիչը ձեռքէ: Իւր գործակալութեան շատ բան կը պարտի Միաբանութիւնը: 1911 Սեպտ. 26ին պատուաբեր հրակէրն ընդունեցաւ կարգինալ Gottiէն ընկերանալ

Գովրդեկեան Արքայապետ դէպ ի Հոտմ, ուր Հայ կաթողիկէ Սիւնհոգոսին մէջ պիտի գործէր իբրեւ Թարգման Սիւնհոգոսի գործոց (schema): Մինչեւ 1912 Ապրիլ մնաց Հ. Գալէմբեարեան Հոտմ, ուր իրեն յանձնուած գործերն ի գոհունակութիւն ամենուն ի զլուխ հանեց տոկոս յարատեւութեամբ, երբ գտաւ նաեւ ժամանակ խուզարկելու տեղւոյն Մատենադարաններու եւ գիււաններու մէջ հայերէն ձեռագիրներ, հին սպագրութիւններ եւ վաւերագիրներ: Կազմեց նաեւ տեղւոյն Մատենադարաններու հայերէն ձեռագրաց ցուցակը: Իր մասնաւոր բաղձնքն էր տարիներէ ի վեր հետազօտել Տարածման ժողովոյ դիւանին մէջ Հայոց պատմութեան վերաբերեալ նիւթեր. այս առիթն ի դէպ համարեցաւ եւ ստանալով 12 տարուան հրաման Գիււանի մէջ աշխատելու՝ միջամուխ եղաւ: Այս վախճանաւ ալ կը բաղձար աւելի երկար մնալ Հոտմ. բայց յանկարծակէն հիւանդութիւն մը կը ստիպէ զինքը յետս կենալ այս բաղձնքէն, եւ հազիւ քանի մ'անգամ այցելած Գիււանն՝ բժշկի խորհրդով կ'ընդհատէ եւ կը փութայ մեկնիլ վիճակ հիւանդագին:

Վիճակն առ երեւոյթս կը բուժուի հիւանդութիւնն եւ Սեպտ. 25ին կ'ընկերանայ Գեր. Գովրդեկեանի ճանապարհորդութեամբ Արեւելք՝ ի պաշտօնական այցելութիւն Արեւելքի վանատանց, ուր Ա. Պոլիս, Զմիւռնիա եւ Այտըն գրիթէ 2 ամիս դիպերելէ ետքը կը վերադառնայ վիճակ (23 Գեկտ.):

Հոտմ ստացած հիւանդութիւնն առ երեւոյթս բուժուած էր. շարունակեալ յոգնեցուցիչ արտաքին եւ գրական զբաղումը սնունդ կու տան անզգալի կերպով հիւանդութեան սերմին. 1914 Մայիսին մասամբ հանգստանալու համար Տրիեստ երթալով՝ հոն կ'ընդունի առաջին հարուածն՝ կաթուած աչ սրունքին վրայ. թէեւ ճարտար բժշկք կը շնորհեն իրեն սրունքին գործածութիւնը, բայց այլ եւս խորտակուած էր Հ. Գալէմբեարեանի զօրաւոր կազմուածքը: Հազիւ 2 ամիս վայելած Տրիեստի ծովափունքը, կը հրատարակուի համաշխարհային պատերազմը եւ նա կը ստիպուի հապաճեալով նետել ինք զինքը վիճակ, ուր որ աւուր ծանրացաւ հիւանդութիւնն՝ — հակառակ բժիշկներու խնամոց եւ տակաւ տակաւ ինկաւ ուժէ: 1916 Մայիսին ի սպառ հրաժեշտ

Ի բժիշկներէն ոմանք անուանեցին զայն բորբոքում երկամանց եւ այլք վերագրեցին ըզնդի լավագանց յոգնածութեան. վերջինս ուղղագոյն կը թուի:

տուաւ նաեւ գրական զբաղմանց — թէեւ սիրտն անոնց հետ էր միշտ եւ կը յուսար գտնել բաւականաչափ ոյժ գոնէ աւարտելու ծրագրած աշխատութիւնը: 1917 Մայիս 10ին փոխադրուեցաւ իւր խնդրանօք՝ տեղւոյս Kaiserin Elisabeth հիւանդանոցն, ուր նոյն ամսոյն 20ին կնքեց բազմատանջ կեանքը՝ մաքուր հոգին աւանդելով Արարչին ձեռքը, որուն ծառայութեան նուիրած էր բովանդակ կեանքը:

\* \* \*

Գործնական այս եռուղեւ կենաց մէջ նաեւ գրական լայն գործունէութիւն մը բարգաւաճեց Գալէմբարեան: Կա մի եւ նոյն ժամանակ իրրեւ մեծ գիտնական մ'ապրեցաւ, բանասէր եւ պատմաբան:

Ազգային գրականութեան ամէն ճիւղ կը հետաքրքրէր զինքը, ի մասնաւորի Աստուածաբանութիւնը, Գասական լեզուն, Մատենագրութիւնը, Մատենագիտութիւնը, Պատմութիւնը եւ Հնախօսութիւնը: Եւ արդեամբ ալ ամէն ալ ի կարգին զբաղձոցած են զինքը առաւել կամ նուազ — մինչեւ որ ըստ աճել հասակին ամփոփուած է որոշ նվերի մը շուրջը:

Ի սկզբան հին դասական հայերէնն եւ գրականութիւնը իւր անհամեմատ գեղեցիկութեամբն հրապուրած էր իր սիրտը: Անգամ ի մանուկ տիոց կը լրանոցին մէջ կը տեսնէր զինքը անձնատուր մեծ խանդավառութեամբ յընթերցումն ազգային հին դասականաց — եւ այս առթիւ միջամուխ ոսկեգարեան հայերէնի ինքնատիպ յատկութեանց եւ բառավորքին հաւաքման: Հ. Գալէմբարեան ձեռն ի ձեռն Հ. Մէնէվիշեանի եւ Հ. Տաշեանի հետ նոր ոգեւորութիւն կ'արծարծէ կը լրանոցի մէջ դէպի դասական հայերէն, որոնք ի միասին նոր շրջան կը բանան Միթարեան Պատմութեան մէջ: Այսու կը սրի, կը յղկի իւր գրելը, կ'ոսկեղծի ոսկեգարեան նկարագրով, եւ առաջին թափով կը ձեռնարկէ թարգմանութիւններ եւ հեղինակութիւններ այս լեզուաւ (Նուիրական Արարաբախումութիւն, Սրբոյն Իգնատիոսի վճիռը եւ քանք, Թրգմ.):

Ոսկեգարեան լեզուի մշակութիւնը մի եւ նոյն ժամանակ ուսումնասիրել էր Ե գարու գրականութիւնը եւ թեւակոխել քննադատական աշխարհ: Այսպէս մարզուած էին երբեմն Գալմբարեանը, Գարագաշեանը, Այտրեանը, Սպենեանը: Թէ ինչ աստիճանի ուսումնասիրած

էր նա դասական գրականութիւնը՝ յերեւան ելաւ 1903ին, առթիւ Ոսկեգարեան եւ ոչ-ոսկեգարեան հայերէնի վէճերուն, երբ նա առժամանակեայ գրական լուծմանէն սթափած՝ ձայն բարձրացուց, հրապարակ իջաւ՝ վտանգուած տեսնելով լւր անչափ փայտայած տոհմային փառքը, յեցած իւր հաւաքած դասական միթրից վրայ (Ոսկեգարեան եւ ոչ-ոսկեգարեան հայերէնի խնդիրը, 1903): Ափսոս որ այն գրական վէճը (արտաքին միջամտութեամբ) շուտով խափանուելով՝ առիթ չտրուեցաւ Հ. Գալէմբարեանի՝ երկրորդ եւ երրորդ անգամ զբաղելու այս խնդրով, որմէ շատ բան պիտի սորվէինք: — Ոսկեգարեան գրականութեան հետազոտութիւնը միայն լեզուական տեսակէտով չէր: Մինչդեռ Հ. Մէնէվիշեանի փառասուն եւ Հ. Տաշեանի Ագաթանգեղոսն կ'ուսումնասիրէին, Հ. Գալէմբարեան պարպած էր ի լուծեան Եզնկայ Ընդդէմ Աղանդոց ոսկեմատենին բնագրով եւ աղբերաց քննութեամբ: 1893ին սկսաւ նա տակաւ տակաւ հրապարակ հանել «Նորագոյն աղբերք Նզնկայ կողմացոյ», որուն պիտի յաջորդէր Բնագրին քննական հրատարակութիւնը, որ բազում մասամբ արդէն սրբագրուած եւ ճշգրտած՝ չգիտեմ ինչ պատճառաւ, չլանձնեց տպագրութեան: Ասոր հիման վրայ կատարած է J. Schmid իւր գերմաներէն թարգմանութիւնը՝ առաջնորդութեամբ Հ. Գալէմբարեանի: 1886էն ի վեր կը գտնենք իր ձեռքը նաեւ Ագաթանգեղեայ մատենը, զոր մանրակրկիտ կը բաղդատէ մեր Զեռագրին եւ կրկնագրին հետ, քննական հրատարակութեան մը նպատակաւ: 1909ին երբ լոյս տեսաւ Եջմիածնի բազմաթիւ ձեռագրաց համեմատութեամբ քննական հրատարակութիւնը, այլ եւս աննպատակ համարեցաւ իւր աշխատութիւնն եւ միայն կրկնագրին ընթերցուածն լոյս հանեց (Յուշարձան, էջ 67—160): Իր անհուն բաղձանքն էր Միարանութեան մամուլէն տակաւ տակաւ հրապարակ հանել հայ մատենագրութեան քննական հրատարակութիւնը, առ այս բացած էր շարք մը՝ «Բնական հրատարակութիւն Մատենագրութեան եւ Թարգմանութեան Նախնեաց Հայոց, քննութիւնը եւ քննադիրը հրատարակեալ ի Վիեննական Միթարեան Միարանութիւնէն», որուն Ա. հատորն եղաւ «Սրբազան պատարագամտոյցք Հայոց» (1897), եւ Բ եւ Գ հատորք պիտի կազմէին Եզնիկ եւ Ագաթանգեղոս:



տպագրութեան պատմութեան: Այնուհետեւ յաճախ կ'երեւայ Հ. Գալէմբերեան «Հանդիսի» էջերու մէջ մերթ իբրեւ թարգմանիչ եւ մերթ իբրեւ հեղինակ: 1889ին տուաւ Բիշոֆի եւ Կոլէրի «Ոստմնասիրութիւնը Լեհաստանում» դաստաստանագրոյն<sup>1</sup>, որ արտատպուելով Տիմ գրաւ «Ազգային Մատենադարանին»<sup>2</sup> եւ յաջորդ տարին հրատարակեց Գանի՝ Արեւելեան Հայք ի Պուրովինա գործոյն թարգմանութիւնը, Ճոխացուցած ծանօթութի ներքով: Այս երկու աշխատութիւնք մղեցին զինքը Լեհաստանի գաղթականութեան ուսումնասիրութեան, որոնց մասին ապա տուաւ շահագրգիռ յօդուածներ, եւ ինչպէս իւր մնացորդներէն կը տեսնուի՝ միտք ունէր նաեւ առանձին գործ մ'ալ պատրաստել:

Ասոնք չէին սակայն Հ. Գալէմբերեանը յատկապէս շահագրգռող նիւթերը: Չգիտեմ իբրեւ Մատենադարանապետ աւելի, թէ ներքին սրտի բերմամբ՝ ցուցուց Հ. Գալէմբերեան իւր մէջ մոլեռանդ սէր մը դէպ ի գիրք, ձեռագիր եւ լրագիր: Այս ներքին մղումն էր, որ յորդորեց զինքը կազմել Միաբանութեան համար հայերէն եւ հայերէնագիտական գրոց լիակատար հաւաքածոյ մը: Եղին ուղղութեամբ Հայնդիսի մէջ 1888ին սկսաւ տալ տարեկան հրատարակութեանց լիակատար ցանկ, զոր շարունակեց մինչեւ 1898. Եղիւր նաեւ Orientalische Bibliographieի մէջ կը ծանօթացնէր Եւրոպայի: Բաց ի այս պարզ ցանկէ՝ կ'ուսումնասիրէ հին տպագրութիւնք այլ եւ այլ յօդուածներով, եւ ձեռք կը զարնէ կազմել Հայ տպագրութեան դարական պատմութիւնը (1512—1812): Այս աշխատութիւնը, որուն ամբողջ 30 տարի նուիրած էր եւ մինչեւ ցմահ վրան կ'աշխատէր, ստուար գործ մ'է, ուր մանրամասն նշանակած է մինչեւ 1916 իրեն ծանօթ հին տպագրութիւնք, մէն մի տպագրութեան եւ տպագրող անձանց վրայ ծանօթութիւններ եւն. խղճամիտ եւ մանրակրկիտ աշխատութիւն մը, որ բաւականութիւն տալու կոչուած էր ամէն մասնագէտ գրագիրտի: Բայց ցաւ է որ գործն հեղինակի ձեռքէն իւր վերջնական խմբագրութիւնն չտեսաւ: Ինքը դեռ պակասաւոր կը գտնէր զայն, վասն զի իբրեւ խղճամիտ քննիչ

անհրաժեշտ կը համարէր մէն մի մատեան անձամբ քննել, չափել, եւ այնպէս ճշդել այլոց տեղեկութիւնք, իսկ առ այդ պէտք էր դեռ խուզարկել քանի մը յայտնի Մատենադարաններ: Աշխատութիւնս, որ անշուշտ երկար ժամանակ անտիպ չի մնար, ըլլայ թող մահարձան իր անուան:

Մատենագիտութեան լրացուցիչ մասերն էին Ձեռագիրք եւ Լրագիրք: Մինչեւ 1888 իւր Հաւաքածոյքն հայերէն լրագրութեան այնչափ հարուստ էր, որ կրնար լրագրութեան պատմութեան մը ձեռնարկել. արդեամբք ալ այս թուին սկսաւ մաս առ մաս հրատարակել «Պատմութիւն հայ լրագրութեան», որուն առաջին հատորին արտատպութիւնը լոյս տեսաւ 1893ին՝ ժամանակ մը երբ հայ լրագրութիւնն իւր հարուստեայ շրջանն կը բլրորէր: Առանց ուշագրութեան չթողուց սահի անցնիլ այս հանդէսը: Հմտայից եւ խանդավառ յօդուածով մը փառաբանեց լրագրութեան նշանակալից յորելեանը եւ զայն անմահացուց լուսատիպ մեծ պատկերով մը, որուն վրայ ներկայացուած էր հայ լրագրութեան 100 ամեայ կեանքը:

Գիւրին գործ չէր այս աշխատութիւնը ուր քննադատն անաչառ պիտի ներկայացնէր մէն մի լրագրին ուղղութիւնն, ոգին եւ ազդեցութիւնը ժամանակակից կեանքի վրայ: պատասխանատու դեր մը երիտասարդ գրչին համար: Եւ սակայն Հ. Գալէմբերեան յաջողեցաւ: Ի մէջ կը բերեմ առ այս հմուտ անձի մը դատաստանը. Յ. Ոսկան ի Բերա Կ. Պոլսոյ կը գրէր 1896 Օգ. 12 թուակիր առ Հ. Եղիշէ Վ. Գալէմբերեան ի Կ. Պոլիս.

«... Շնորհ ունիմ Ձեզ, որ Հ. Գրիգորիս Գալէմբերեանի Հայ լրագրութեան պատմութիւնը ինձ ծանօթացուցիք. երկասիրութիւն որ իր տեսակին մէջ նախորդ չէ ունեցած առ մեզ նոյնպիսի հանգամանօք: Ազգային մատենագրանիք գրոց շարքին մէջ արդարեւ մի Գոհարի Կ'երեւի թէ երկայնմութիւնը բնական առաքինութիւն մի է ներհուն հեղինակին որ ոչ այլ ինչ թողու փափաքելի բայց միայն գործոյն ամբողջութիւնը, երկրորդ հատորն ի մօտոյ:

Ձեմ սխալիք եթէ ըսեմ. կարելի է նկատել այս հեղինակութիւնը իբրեւ մի քննադատական բով որոյ հուրը խաղաղ Արգարութեամբ միայն կ'արծարծի, քանի որ համեստ ներբողք արժանեաց են փոխարէն, ինչպէս Չ. Բ. Ոսկանի Արշալոյս Արարատեանի խմբագիր Տեառն Ղուկասու Պալտաղարեանի անուան պա-

<sup>1</sup> Այս երեք Մատենադարաններին առաջինը Արատեանի անունովն էր, որուն համար մեծ երկրորդը՝ Բուրայանի՝ չորս համար. աւելի յաջողութիւն դատու երրորդը՝ Ազգային Մատենադարանը, որ մինչեւ 1915 կը հաշուէր 78 համար, աւելի համապատասխանելով Հոմերիոյ ուղղութեան:

տուաւոր յիշատակութիւնը. գոհունակութիւն ինձ համար եւս քանի որ այդ երախտաւոր անձին չէի անծանօթ:

Գրական տիպար ձեռնարկք տու մեզ Մխիթարեան հաստատութիւններէն են ակնկալելի: Առ այս, Հայր Պատուական, նոր հաւաստիք մի է նոր գործն Ձեր եղբայրակցին, որուն հաճեցէք նուիրել պարտ ու պատշաճ յարգանքս ի պատեհութեան:

Փոքրիկ հատոր մըն էր այն, բայց անմահացուց չ. Գալէմբեարեանի անունը. երկար ժամանակ նկատուեցաւ հեղինակին զլուխ գործոցը: Յաւով պիտի նկատեն ամէն զայն ընթացողք գործոյն թերի միայլ: Բ հատորը (1860էն մինչեւ մեր օրերը) թէեւ սկսած էր մաս առ մաս հրատարակուիլ Հանդէս Ամսօրեայի մէջ (1896—1897), բայց ընդհատեցաւ՝ հեղինակին գործոց յաճախութեան եւ յաջորդ տարին Կ. Պոլիս մեկնելուն պատճառաւ:

Այս տարի (1897) իբրեւ տպարանայեան կը պատրաստուէր Մխիթարեան տպարանի գործունէութիւնն Յուլիանոսի հանել, որ յաջորդ տարին (1898) պիտի բացուէր Վիեննա: Առ այս կազմեց Մխիթարեան տպարանի հրատարակութեանց Մատենադարան մը (իբր 2000 հատոր), որ — ինչպէս տեսանք — հին հայկական արուեստով կառուցուած շքեղ պահարանի մը մէջ զետեղուած ներկայացուեցաւ: Այս առթիւ գրեց չ. Գալէմբեարեան գերմաններէն լեզուաւ նաեւ համառօտ ակնարկ մը Մխիթարեան տպարանի պատմութեան վրայ (1898), որ լրացուցիչ մասն կրնայ նկատուիլ անոր 1893ին Welte und Wetzlerի Kirchenlexikonի մէջ հրատարակած Մխիթարեանութեան պատմութեան:

Հայերէն ձեռագիրներն ալ չվիւրկեցան չ. Գալէմբեարեանի ուշագրութենէն: Կա որ հաստատուն հիմ դնել կ'ուզէր յամենայնի սոցմային գրականութեան բարգաւաճման, չէր կրնար այս կէտին անուշադիր մնալ: 1890ին չ. Տաշեանի հետ խորհուրդ կը յղանայ կազմել Մայր ցուցակ հայերէն Ձեռագրաց, որուն մէջ ամփոփուէին այլ եւ այլ Մատենադարաններու մէջ եւ անհատներու քով հաւաքուած եւ ցրիւ գտնուած հայերէն ձեռագիրներու նկարագրութիւնք, նորագոյն գիտնական ոճով:

Այս ինքն՝ ա. նկարագրութեամբ ձեռագրին արտաքնոյն եւ ը. բովանդակութեան. զ. հրատարակութեամբ յիշատակարանաց: Գործոյն պիտի ընկերացուէր նաեւ համառօտ ամփոփում մը եւրոպական լեզուաւ<sup>1</sup>: Չ. Տաշեան ձեռնարկեց անմիջապէս Վիեննայի Կայսերական Մատենադարանի ցուցակագրութեան (հրտ. 1891). եւ սկսաւ պատրաստել Մխիթարեան Մատենադարանին Ձեռագրաց ցուցակը (հրտ. 1895). չ. Գալէմբեարեան հոգաց Միւնխէնի Արքունի Մատենադարանին Ձեռագրաց ցուցակագրութիւնը (հրտ. 1891). յընթացս յարեցան իրենց ուրիշ բանասէրներ ալ եւ խոստացան ցուցակագրել ուրիշ հաւաքմանց ձեռագիրները. Սուքիաս Վ. Պարոնեան յանձն առած էր Բրիտանական եւ Օքսֆորդեան Մատենադարանները. Գ. Խաւթիանց՝ Մոսկուայի Լազարեան ձեռագրանի, Կ. Մառ՝ Պետերբուրգի Արեւելեան լեզուաց ձեռագրանի (հրտ. Հանդէս 1892), Մ. Տ. Մովսէսեան՝ Պարիսի Ազգ. Մատենադարանի (պատրաստ, անտիպ), Տաշեան՝ Բերլինի արքունի Մատենադարանի (պատրաստ, անտիպ), Միսքեան՝ Հռոմի Վատիկանեան Մատենադարանի (մասամբ հրտ. Հանդէս 1892), Գոլբրիկեան Կերլայի Ս. Երրորդութիւն Եկեղեցւոյ Մատենադարանին (սկսաւ տպուիլ) եւն: Այս բանասէր աշխատակիցք թէեւ իրենց խոստումն ի գլուխ չհանեցին լիով, բայց յընթացս ժամանակի յարեցան իրենց ուրիշներ ալ՝ Աճառեան, Համամեան, Կիւլէսեան, Քոսեան, Ֆէրհաթեան եւն որոնք կազմեցին Սանասարեան Վարժարանի, Թաւրիզի, Կոր Բայազետի, Գաղատիոյ, Կ. Պոլսոյ Ազգ. Մատենադարանի, Կարնոյ Արծնեան Վարժարանի, Կերլայի եւն ձեռագրաց ցուցակները. եւ նաեւ ուրիշներ նոյն ծրագրով պատրաստեցին նմաններ: Չ. Գալէմբեարեան ինքնին լրացուց Միսքեանի թերի թողուցած Հռոմի Վատիկանեան եւ այլ գրադարանաց, նոյնպէս Հիւսիսային Իտալիոյ Մատենադարանաց ձեռագրաց ցուցակները (անտիպ):

Բնականաբար նիւթական միջոցներու պակասութեան պատճառաւ՝ ձեռնարկութիւնն միայն «Հանդէս Ամսօրեայի» միջոցաւ հրատարակ պիտի հանուէր. ուստի արագաքալ ընթացք մը չէր կրնար սպասուիլ. սակայն եւ այնթացք մը չէր կրնար սպասուիլ. սակայն եւ այնպէս չ. Գալէմբեարեան ուրախութեամբ կրնար տեսնել 1916ին գործոյն յառաջագիւտութիւնը՝ իբր 2000 մեծադիր էջ տպագիր Մայր ցուցակի

<sup>1</sup> Հեղինակն իւր անտիպ մնացորդներուն մէջ թողուցած է ձեռագիր մաս մը աշխատութեանս, մինչեւ 1870՝ որ իբրեւ Բ հատորին առաջին մաս պիտի հրատարակուի մօտերս:

<sup>1</sup> Չ. Գալէմբեարեանի ստուերագրի՞ն Հանդ. 1891, էջ 368-369:

մ'ի տես, որ կ'ամփոփէր 8 Մատենադարան-ներու ձեռագրաց ցուցակները:

•

Այն երկար միջոցը, որ նա անցուց Կ. Պոլսի 1898—1909 անոր գրական գործունեութեան վրայ մեծ յեղաշրջութիւն յառաջ բերաւ: Ինքը այսպէս կը բացատրէ զայս.

«Երբ Բաբգէն Ա. ի Տրատարակած Յովհաննէս Կոլլատ պատրիարքի կենսագրութիւնը (1904) կարդացի, մտադրութիւնս գրաւեց Կոլլատի աշակերտներէն նշանաւոր անձնաւորութիւն մը, Սարգիս Ա. Սարաֆեան, վաղուց ծանօթ գրեթէ միայն իր Տրատարակութիւններովն, երբ մանաւանդ անոր մանրամասն կենսագրութեան գոյութիւնը կը ծանուցանէր Բանասէր վարդապետը» (Սարաֆ. էջ 143): Այս կենսագրութիւնը կը գտնուէր Անտոնեան Հարց Մատենադարանը, զոր Հ. Գալէմբեարեանի խնդրանքով կը Տրատարակէ Հ. Սարաֆեան՝ Հանդիսի մէջ՝ Գալէմբեարեան իրեն վերապահելով «անոր ստուգութիւնը փորձի տակ դնել»: Այս պատմական փորձը գրելու համար միջամուխ կ'ըլլայ Պոլսոյ Անտոնեանց, Կաթողիկոսարանի, Գոմինիկեանց դիւանները, խուզարկել կու տայ Լիվոնոյի, Վենետիկի դիւաններու մէջ Սարաֆեանի շրջանին հայոց նիւթեր: Քիչ ժամանակի մէջ կը տեսնէ իւր առջեւ «բոլորովին անմշակ սահման մը» (Սառաֆ. էջ 1), սահման մը, որուն մէջ սակայն պէտք էր միջամուխ ըլլալ՝ ծրագրեալ աշխատասիրութիւնն ի գլուխ հանելու համար: Չի սասանիր: Մանաւանդ թէ ձօն՝ անմշակ ատաղձին առջեւ կը զուարճանայ իւր միտքը, ի տես այս հում նիւթոց կը մոռնայ իւր հին աշխատութիւնք: Սարաֆեանի կենսագրութեան «փորձը» ի գլուխ կ'ելլէ 300 էջ քննութեամբ, որ խորագիր կը կրէ. «Կենսագրութիւն Սարգիս Արքեպ. ի Սարաֆեան եւ ժամանակին հայ Կաթողիկէայք. 1720—1775», որ ոչ միայն Սարաֆեան կը ներկայացուի, այլ եւ բազմաթիւ ժամանակակից անձնաւորութեանց կենսագրականք կը հիւսուին, հիմնուած վաւերագիրներու վրայ: Այժմ Հ. Գալէմբեարեան կու գայ պատմագրութեան կերպ եւ վաւերագիրներն յարգել սորվեցընելու:

Յաջորդ տարին (1909) անտիպ վաւերագիրներու ծրարներով Վիեննա կը հասնի Հ. Գալէմբեարեան՝ հոն անգործութեան մէջ յուսարով աւելի ընդարձակել իւր գործունեա-

թիւնը: Իր առջեւ բաց գտաւ հոս նաեւ Վանքին Գիււանը եւ Մատենադարանը՝ ուր Ժ. Զ. — Ժ. Թ. դարուց եկեղեցական պատմութեան վերաբերեալ անհատում մ' նիւթեր կային. եւ այսպէս օր աւուր աւելի խորասուզուեցաւ պատմական աշխատութեանց մէջ: 1911ի վերջերը առիթ ընծայուեցաւ իրեն Հում կըթարու՝ ուր տեղւոյն դիւաններու մէջ — թէեւ կարճ ժամանակ մը միայն պարապելով՝ ի վեր հանեց իրեն համար նորանոր աղբիւրներ:

Այս նիւթերը երկար տարիներ պիտի զբաղենէին զինքը: 1915ին լոյս հանեց Կենսագրութիւններու Ա. հատորն, որ կ'ամփոփէր 1554—1822 շրջանէն «եղու հայ պատրիարքներու եւ 10 եպիսկոպոսներու կենսագրութիւնները», հո՞՞ն տեղեկութեամբ ժամանակակից անձնաւորութեանց վրայ: Պատրաստած էր տպագրութեան նաեւ Բ. հատորը՝ Հայ կաթողիկէ վիքարներ Կ. Պոլսոյ եւ բաւական մաս մ'ալ Գ. հատորէն (Կաթողիկոսներ եւ եպիսկոպոսներ). բաց ասկից ուսումնասիրութիւն մը Տէր Կոմիտաս Քէօմիւրճեանի վրայ եւ Պատմութիւն հայաւսմանց կաթողիկէ Հայոց (1770—1824):

Բնականաբար Ժ. Զ. — Ժ. Թ. դարուց ազգային պատմութեան վերաբերեալ անթիւ վաւերագիրներու առջեւ դժուարին գործ չէր իրեն համար այս շրջանի հայոց որ եւ իցէ խնդրոյ վրայ գրել իբրեւ մասնագէտ: Եւ ոչս կէտի մէջ արտաքոյ կարգի էր իր յիշողութիւնն եւ արագ գործունեութիւնը: Գիւրաւ կ'ըմբռնէր խնդրին էութիւնը: Երբ Կ. Պոլսոյ Պէյօղուի գերեզմանոցին շուրջը խնդիր յուզուեցաւ տաճկահայ թերթերու մէջ՝ Հ. Գալէմբեարեան սիրով մասնակից եղաւ վիճամանց. ինչպէս յայտնի է իր յուշագրութեան (Կոստանդնուպոլսոյ Պէյօղուի Հայոց գերեզմանատունը. «Հանդէս», 1911, էջ 79 եւն. արտատպութիւնն ընդ մամուլ): Թէեւ խնայելով դատին՝ իւր ուսումնասիրութեան Տրատարակութիւնն ի խնդրոյ բարեկամաց ընդհատեց՝ բայց ձեռագիր ամբողջ աւարտած է:

Ծրագրին մէջ էր՝ գրել Կաթողիկէ Հայոց պատմութիւնն սկսեալ Պրորենտեան ժողովէն (1439) եւ յօրինել Գաւազանագիրք մը հայ կաթողիկէ թեմերու միջեւ մեր օրերը. առ որ տարիներէ ի վեր հաւարած էր առատ ատաղձ<sup>1</sup>:

<sup>1</sup> Իւր Տրատարակութեանց գրեթէ ամբողջական ցանկ մը կենսագրութիւններ երբեք հայ պատրիարքներու եւն: Վիեննա 1915, էջ 379—384:

Հ. Գալէմբեարեան յաճախ սխալ իմացուած է այս կարգի ուսումնասիրութեանց մէջ. կողմնակալութիւն եւ երբեմն նոյն իսկ խեղաթիւրում պատմական դիպաց վերագրուած է իրեն, կամ աւելի պարզ՝ միայն կաթողիկէ Հայոց Գատին ի նպաստ խօսիլ: Բայց առ այս ի մէջ չէ բերուած լուրջ ապացոյց. եւ իրեն հակառակախօսք աւելի յեցած են թաղութեանց եւ նախատանքի վրայ փորձած են պաշտպանել դատը՝ քան պատմական վաւերագիրներով: Ստոյգ է, նա իւր ուսումնասիրութիւնք ամփոփած էր մասնաւորապէս կաթողիկէ կեղեցւոյ հետ յարաբերութեան մէջ գտնուող անձանց շուրջը, բայց իւր պատմական հետազոտութիւնք կատարած է անկողմնակալ՝ յեցած միայն եւ միայն վաւերագիրներու վրայ: Ինքը կը գործէ աւելի իբրեւ բանասէր. կը ջանայ դէպքերն ներկայացնել ժամանակակցաց նկարագրութեամբ՝ վաւերագիրներու լեզուով, խորշելով ենթակայական խորհրդածութիւններէ, որոնք նման փափուկ խնդրոց մէջ դիւրաւ թիւրիմացութեան տեղիք կրնային տալ: Իւր ձգտած նպատակն է լուսաւորել միայն ազգային կեղեցական պատմութեան շրջան մը, որ մութ մնացած է: Եւ զայս լաւ բացատրած է ինքը «Հանդէս» 1911, էջ 497, ուր պատասխանելով Ալպոյաճեանի, որ Հ. Գալէմբեարեանի մէջ ձգտում կը տեսնէ Պէյօղլուի գերեզմանոցն շփացեալ Հայերու ձեռքէն առնուլ եւ կաթողիկէ Հայերուն տալ՝ կը գրէ. «Այս քոլորովին անտարբեր կը թողու զիս, որ միայն պատմազրուութեան անոնելու թէ իմ գրութիւններս նիւթապէս որոնն կրնան նպաստաւոր ըլլալ եւ կամ որոնն աննպաստ, բաւական որ ՀԱՅՏԵՐՈՒՆ նպաստաւոր ըլլան»:

Ինքը նաեւ իբրեւ կաթողիկէ ինք զինքը կատարեալ եւ ճշմարիտ հայ զգալով չէր կրնար հանդուրժել ազգամոլ ազգասէրներու, որոնք ազգութիւն եւ դասամութիւն չեն գիտեր զանազանել:

Հ. Գալէմբեարեանի սիրած նիւթերէն մին ալ էր Հայկական Գրամագիտութիւնը, մանաւանդ Ռուբինեանց շրջանի: 1892ին լոյս ընծայեց Հ. Վ. Սիպիլեանի «Դասաւորութիւնն Ռուբինեանի դրամոց», ճոխացուցած ներածութեամբ մը եւ յաւելուածներով, այն ատենէ սկսեալ ետեւէ եղած էր կազմել լիակատար ցանկ մը հայկական հին եւ նոր շրջանի թագաւորաց գրամներուն: Առ այս հաւաքած է

հարուստ ատաղձ, մանաւանդ ձեռք բերելով Միաբանութեան Թանգարանին համար ՀՏրատարակուած դրամներ: Յաւ է որ ասոր ալ հրատարակութիւնը չկրցաւ տեսնել: Ի վերջոյ յիշեմ նաեւ որ նա ջերմ սիրահար էր նամակադրոշմներու հաւաքման:

\* \* \*

Ահա գործնական եւ գրական կենաց օրինակելի պատկեր մը: Եթէ այդ պատկերին աւելի ի մերձուստ նայինք, պիտի տեսնենք հոն հաստատուն եւ անվեհեր նկարագիր մը, ծննդական (original) միտք մը: Գալէմբեարեանի նկարագիրն էր՝ անխոնջ ջանասէր, մտացի եւ լուրջ, առողջ եւ վճռական իւր դատաստաններուն մէջ՝ բազմակողմանի տեսութեամբ. մի եւ նոյն ժամանակ արտաքոյ կարգի յարգող ժամանակի:

Բնութեամբ ծանր էր եւ լուրջ. թէ հանդէպ իւր անձին եւ թէ առ այլս խիստ. բայց բարեբարոյ: Ունէր իրեն համակիրներ գիտնական աշխարհի մէջ՝ թէ ազգայնոց եւ թէ օտարներու քով, մանաւանդ ԳՊական շրջանին, որոնց հետ յարատեւ թղթակցութեան մէջ էր:

Բանաստեղծ չէր Հ. Գալէմբեարեան. եւ չէր ալ ախորժեք որ եւ իցէ բանաստեղծական արտադրութենէ. չոր, առարկայական քննադատ էր նա. այս պատճառաւ ալ իւր գրուածոց մէջ ոճի գեղեցկութեան ուշադիր չէր. թէեւ գեղարուեստասէր էր եւ ունէր ճարտար ձեռք:

Անոր կենաց մէջ դատարկ չկայ: Թէպէտ ծանրաբեռնուած միշտ վանքի մէջ բազմադիմի պաշտօններով՝ բայց մի եւ նոյն ժամանակ կը ստեղծէ իրեն ժամանակ զբաղելու գրական աշխատութեանց: Այս արտաքոյ կարգի պրկումն մտաց եղաւ պատճառ անոր կարճօրեայ կենաց: Զոհ եղաւ իւր գաղափարականին՝ ծառայել Միաբանութեան եւ Ազգին: Ապրեցաւ եւ գործեց իբրեւ ձեռներէց եւ ժիր պաշտօնեայ Միաբանութեան, իբրեւ լուրջ բանասէր Ազգին:

Հ. Ն. ԱՅՈՒՆԵԱՆ

